

**ԳՐԱԿՐԱԿԱՆ**

**“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ  
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ  
ՀԱՄԵՍԱՏՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”**

**Ն Ե Ր Ա Ջ ՈՒ Թ Ի Ն**

ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԻԱՆ — ԵՐԵՎԱՆ — 1955, էջ 655

Հին յունարէնի բարբառները կը բաժնուրին չորս գլխաւոր ճիւղերու: —

- Ա) Յոնիական — աղղրկեան,
- Բ) Հելլիական կամ հելլոսի արեւելեան,
- Գ) Աքէյեան,
- Դ) Տորիական (կամ արեւմտեան):

Յոնիական և աղղրկեան ճիւղերը այնքան կը նմանին իրարու, որ պէտք է ընդունինք թէ նախապէս մէկ էին: Յոնիական բարբառը գործածական էր Փոքր Ասիոյ Տոտիագոլոսոյ մէջ՝ Միլիթ, Եփեսոս, Սամոս, Քիոս: Կիլիստեան կղզիներու մէկ մասին մէջ՝ Փարոս, Թասոս, Նաքսոս, Կեոքս, Ե. բեա կղզիին և մինչև Իտալիա սփռուած բազմաթիւ գաղութներու մէջ: Յունաստանի մայր ցամաքի վրայ չկայ: Այս բարբառով գրականութիւնը կը սկսի Ն. Ք. 7րդ. դարուն. Նշանաւոր է Հերոդոտը (482 - 425): Յունիան, ըլլալով Յունաստանի ամենաքաղաքակիրթ մասերէն առաջինը, իր լեզուն ալ պարտադրած է շրջակայ բոլոր քաղաքներուն և նայնիսկ Աղղրկային:

Աղղրկեան բարբառը՝ Աթէնքի և ամբողջ Աղղրկայի լեզուն է. Ժանօթ է արգէն 7րդ. դարէն, բազմաթիւ արձանագրութիւններով և աւելի յետոյ ճոյս գրականութեամբ մը. այնպէս որ, յունական բոլոր բարբառներէն ան ամենէն ծանօթն է: Կեղուարանական աշխատութիւններու մէջ յիշուած յունարէն բառերը սովորաբար այս բարբառէն առնուած են:

Յոնիական բարբառի հետ որոշ նմանութիւն ունի աքէյեան բարբառը. որ առաջ ընդարձակ տարածութիւն ունէր. բայց ապա

վերցուեցաւ, անհետացաւ և տեղի տուաւ տորիական բարբառին: Իր միացորդներն են արկատեանը, պամփիլիականը և կիպրականը: Այս բարբառներով ունինք զանազան արձանագրութիւններ: Թէ է կիպրական բարբառով եղած արձանագրութիւնները Ն. Ք. 4րդ. և 5րդ. դարերը չեն անցնիր, բայց գրուած են ուրիշ այբուբենով մը, որ վանկային է և առանձնապէս հետաքրքրութիւն կը շարժէ:

Հելլիական ճիւղը կը պարունակէ երեք գլխաւոր բարբառներ՝ թեսալացիներու, պէոպոնիացիներու և Էէսպոսի և Փոքր Ասիոյ հելլիական քաղաքներու բարբառները: Էսպոսի բարբառը գրականութեան բարձրացաւ Ն. Ք. 7-6րդ. դարերուն, տեղացի երկու բանաստեղծներու գրչին շնորհիւ, և դարձաւ հելլիական գրական բարբառը: Պէոպոնիականը զրի առնուեցաւ 5րդ. դարուն. թեսալականը և պէոպոնիականը յայտնի են մանաւանդ արձանագրութիւններով. պէոպոնիական արձանագրութիւնները նշանաւոր են տեղական արտասանութեան ճշգրիտ գրութեան կողմէն:

Այս երեքէն անջատ կը մնայ տորիական ճիւղը, որ յունական նոր գաղթականութեան լեզուն է և իր մէջ ալ գանձանաւ տարբերութիւններ կը ներկայացնէ: Այս խումբին կը պատկանին Լակոնիան, Մեսսոնիան, Արգոսը, Կորնթոսը, Մեկարան, Կրեաէն, Երիբոսը, Էտոլիան, Փոկիան և ասոնց գաղթականութիւնները, ինչպէս Կորնթեան, Սիրակուսան, Տարենտէն, Հերակլիան, Սիլիլիան և այլն: Այս բարբառը ծանօթ է գլխաւորապէս արձանագրութիւններով. որոնց կարեւորագոյններն են՝ Կրեաէի մէջ՝ Գորալիի օրէնքը, Տիլֆեան արձանագրութիւնները՝ Ե. դարէն սկսելով, և Ողիմպոսի արձանագրութիւնները: Կրեական գործերը քիչ են և լաւ չեն պահած բարբառը:

Յոյն գրականութեան տմեհանին արտագրութիւններն են Ըմբերոսի Իլիականը և Ողիսականը, որոնք յունական ոչ մէկ բարբառի հետ նոյնն են. ընդհանուր երեռոյթ յոնիական է, բայց հին կրթը հելլիական է, որու հնագոյն ձևերը աւանդաբար պահած է: Տես A. Meillet, Aperçu d'une histoire de la langue grecque, 5րդ. հրատ., Paris, 1938; — E. Schwyzler, Griechische Gram-

matik, München, I, 1934-1939, II, 1949; — J. B. Hofmann, Etymologisches Wörterbuch des Griechischen, I, München, 1949; — E. Boisacq, Dictionnaire étymologique de la langue grecque, 4րդ հրատ., Heidelberg, 1950; — P. Chantraine, Grammaire homérique, Paris, 1942; — M. Lejeune, Phonétique Grecque, Paris, 1947; — J. Humbert, Syntaxe grecque, Paris, 1946; — A. Thumb - E. Kieckers, Handbuch der griechischen Dialekten, Բ. հրատ., I, Heidelberg, 1932; — C. D. Buck, Introduction to the study of the greek dialects, Բ. հրատ., Boston, 1928:

Պատմական շրջանին, բոլոր յոն բարբառները միացան և անույց խառնուրդն են. Ք. 4րդ դարուն յառաջ եկաւ զոյն կըշուած ընդհանուր յունական լեզուն՝ ազգիկեան հիմով և յոնիական ազգեցութեամբ: Տեղական բարբառները քննուեցան իրարու ետեւէն: Աւելի վերջ, այս ընդհանուր լեզուն նորէն բաժան բաժան ըլլալով, երեան եկան արդի յունական բարբառները, Թ. Ք. շուրջ 500 թուին: Տես A. Thumb, Die griechische Sprache im Zeitalter des Hellenismus, Strasburg, 1901:

Նոր յունարէնի հնագոյն յիշատակարանն է նոր կտակարանը, որ կը ներկայացնէ ճիշդ ժողովուրդի խոսած լեզուն: Բիւզանդական յունարէնը հին յունարէնի արուեստական նմանողութիւնն է. նմանապէս արդի գրական յունարէնը, որ կը սկսի ժՁ. դարէն, ըստ կարելւոյն արուեստականօրէն կը մտահոգի նոր կտակարանի յունարէնին, հետեանալով ժողովրդական բարբառներէն: Տես A. Mirambel, Grammaire du grec moderne, Paris, 1949; — M. Triandaphyllidis, Grammaire du grec moderne (յունարէնով), I, Athènes, 1938; — A. Mirambel, Les «états de langue» dans la Grèce actuelle (Conférences de l'Institut de Linguistique, V, 1938); — L. Roussel, Grammaire descriptive du roméique littéraire, Paris, 1922; N. Bachtin, Introduction to the Study of Modern Greek, Cambridge, 1935; — A. Thumb - Kalitsumakis, Grammatik der neugriechischen Volkssprache, Բ. հրատ., Berlin, 1928; — P. Kretschmer, Der heutige lesbische Dialekt, Vienne, 1905; —

H. Pernot, Etude de linguistique néohellénique, 3 հատոր. Paris, 1907; — C. Hoëg, Les Saracatsans, 2 հատոր. Paris, 1920-26; — H. Pernot, Introduction à l'étude du dialecte tsakonien, Paris, 1934; — A. Mirambel, Etude descriptive du parler maniote méridional, Paris, 1929; — G. H. Blanken, Introduction à une étude du dialecte grec de Cargese (Corse), Leide, 1947: Տես A. Meillet & M. Cohen, L. M., էջ 72-3:

Ը. — Լիւրիկական ճիւղ: — Լիւրիկացիները կամ Իլլիրացիները առնուք մեծ տոն մըն էին: Առնուց նախահայրերքն էր Արեւիկեան Գերմանիան, ուր կը բնակէին մինչև Ն. Ք. 500 թուականը: Առնուց հասած էին մինչև Պալթիկ ծագի եզրերը և նոյնիակ պալթիկ բառը Իլլիրական balto սճահիճօ բառէն կը ծագի: Ապա անուց եկան Գանուրի վերին հովիտը՝ Պաննոնիա երկիրը: Այստեղէն, Ն. Ք. 1000 թուականին ասարածուելով անուց հասան մէկ կողմէն Ալպեան լեռները և միւս կողմէն Ալբրիական ծովու երկու երեսներով՝ Տալիսթիա, Սերպիա, Ալպանիա, Եգիպտոս, և մինչև Մակեդոնիա և Յունաստան: Տես Jokl, Illyrer յօդուածը Reallexikon der Vorgeschichte-ի մէջ: — H. Krahe, Die alten Balkanillyrischen Geographischen Namen, Heidelberg, 1925; — Նոյնը՝ Lexicon altillyrischer Personennamen, Heidelberg, 1929; — J. Pokorny, Zur Urgeschichte der Kelten und Illyrer, Leipzig, 1938; — Eissfeldt, Philister յօդուածը Pauly-Wissowa-ի Realencycl-ի մէջ: Տես A. Meillet & M. Cohen, L. M., էջ 73:

Պատմական շրջաններուն, Լիւրիկական տունէն յայտնի են հետեւեալ ժողովուրդները —

1) Վենեսայիները՝ Ալբրիկանի ափին. հրատարակի Խատիոյ մէջ: Հերոդոտ զանուց կը յիշէ իբրև Իլլիրական ժողովուրդ: Առնուց լեզուն յայտնի չէ, բայց վերջերս դանազան արձանագրութիւնների գտնուեցան վենետիկի և Բատուայի շրջաններուն մէջ, անձանօթ լեզուով մը՝ որ թէև չէ մեկնուած, բայց կը թուի թէ հնդիրոպական ընտանիքին կը պատկանի և հին վենեսայիներու լեզուն է: Արձանագրութիւններու ծաւալէն կարելի է եզրակացնել նաև որ

վենետացիները բռնած էին ամբողջ հիւսիսային Իտալիան, մինչև Քրիտը և Ալպեան լեռները: Այս ժողովուրդի ժառանգորդներն են արդի վենետիկցիները, որոնք կը խօսէին առանձին իտալական բարբառով մը՝ որուն առանձնայատկութիւնները կը վերագրէին հին վենետացիներու լեզուին:

2) Մետապոլիտները և հապիգեցիները, որոնք գտնազան ուրիշ ցեղերու հետ կը բնակէին Իտալիոյ Իտալուային ծայրը՝ Կալպրիա և Ապուլիա գաւառներու մէջ, Յունիական և Ագրիական ծովերու եզերքը, և հաւանաբար Ն. Ք. Յրգ. դարուն գաղթած են Ագրիականի միւս երեսէն: Մետապոլիտներու լեզուով ալ գտնուած են բազմաթիւ արձանագրութիւններ, բայց տակաւին չեն մեկնուած: Իտալիոյ Picenum (Samnium) գաւառին մէջ գտնուած են նոյնպէս խուփ մը արձանագրութիւններ՝ որոնց լեզուն անձանթ է. բայց որոնք ցոյց կու տան որ Ագրիականի ամբողջ արևմտեան եզերքը բնակուած էր Իլլիրական ցեղերով: Դժբարեաբար, Ագրիականի արեւելեան փերուն վրայ՝ Իլլիրիոյ, Սերպիոյ և Եպիրոսի մէջ ոչ մէկ արձանագրութիւն գրանցուած է. կան միայն յատուկ անուններ, որոնց վրայ հիմուելով, գիտունները կ'ուզեն հաստատուիլ ցեղի նոյնութիւնը:

Պատմական շրջանին, Իլլիրացիները բուրովին անհետացան, Իտալիոյ մէջ լատինացան և այսօր կը խօսին իտալական բարբառներով. պալթաններուն մէջ անոնք սլաւացան, ինչպէս Տալմաթիոյ և Սերպիոյ մէջ, և մասամբ ալ յոյն գարձան, ինչպէս Եպիրոսի և Մակեդոնիոյ մէջ: Տես R. S. Conway, J. Whatmough, S. E. Johnson, *The Praeitalic Dialects of Italy*, Յ հատոր, London, 1933; — Bonfante, *Bull. Soc. Lingu.* XXXVI (1935), էջ 141-154; — Whatmough, *Harvard Stud. in Class. Phil.*, XLVIII (1937), էջ 181-202; — M. S. Beeler, *The Venetic Languages*, Univ. of California, Public. in Linguistics, հատոր IV, թիւ 1, Berkeley, Los Angeles, 1949; — H. Krahe, *Das Venetische, seine Stellung im Kreise der Verwandten Sprachen* (Sitz. Berichte Heidelb. Akad.), 1950; Տես A. Meillet & Marcel Cohen, *L. M.*, էջ 73:

Բայց Պալթաններու մէջ գոյութիւն ունի

առանձին ցեղ մը, որ հակառակ հոռովէական, յունական և թրքական տիրապետութիւններուն, մինչև այսօր ալ իր ազգային գոյութիւնը և լեզուն պահած է: Այդ ալպանական ժողովուրդն է: Ալպանացիները կը բաժնուին երկու մասի՝ Գեղա և Քոսկա: Առաջինները մահմետական են և կը բնակին հիւսիսային Ալպանիոյ մէջ, իսկ երկրորդները յունազաւան քրիստոնեաներ են որոնք կը բնակին հարաւային Ալպանիոյ մէջ, Այս երկուքը ունին ուրոյն բարբառներ, որոնք սակայն իրարմէ շատ տարբեր չեն: Ալպաներէնը լեցուած է բազմաթիւ լատինական, իտալական, սլաւական, յունական և թրքական փոխառութիւններով: Մասնաւորաբար առաջինները այնքան շատ են, որ լեզուին առած են սոմանական կերպարանք: Ըստ այսմ, գտնազան լեզուարաններ գտնազան կարծիքներ յայտնած են ալպաներէնի մասին: Դժբարեաբար, այս լեզուն ոչ մէկ հին յիշատակարան ունի և միայն 17րդ. դարուն մտաւ գրականութեան մէջ: 1635ին կազմուած է անտալիին ալպաներէն բառարանը. կան մի քանի բնագիրներ 17րդ. դարէն: Կիւսթով Մէյեր քննելով այս լեզուն, եզրակացուց թէ ան հնդեզերոպական լեզուախումբի մէջ առանձին ճիւղ մը կը կազմէ և հին լուրիկեան լեզուի միակ ժառանգն է: Ետտեքը սակայն այս միութիւնը չեն ընդունիր և հին իլլիրիերէնն ու վենետիերէնը առանձին կը նշանակեն, ինչպէս ալպաներէնն ու մետապիւրէնը: Տես Brugmann, *Abrégé*, էջ 4; — Weigand, *Albanerische Grammatik*, Leipzig, 1913; — A. Stratico, *Manuale di Letteratura albanese*, Բ. հրատ., Milan, 1928; — M. Roques, *Recherches sur les anciens textes albanais*, Paris, 1932; — N. Joke, *Albanisch* յոյուածը *Geschichte de idg. Sprachw. W. Streitberg*ի մէջ, Berlin, 1917, II, 3, II, էջ 109; — Նոյնէն՝ *Albanesisch* յոյուածը M. Ebertի *Reales der Vorgeschichte*ի մէջ; — S. E. Mann, *A Short Albanian Grammar*, London, 1932; — Նոյնէն՝ *An Historical Albanian-English Dictionary*, London, 1948; — L. Bonafante, *Transactions of the Philogy. Assoe.*, 1882-1884, էջ 492: Տես A. Meillet & M. Cohen, *L. M.*, էջ 73:

թ. — Իտալական ճիւղ: — Այս ճիւղը բաժնուած է երկու մասերու՝ լատինական և օսկեան—օսպրիական: Բոլորին ընդհանուր հայրենիքը եղած է արդի Պոնտիան. առաջին գաղթող խումբը եղած է լատինականը, որուն հետեւած է օսկեան—օսպրիականը: Իտալիան այդ շրջանին քնակուած էր գանազան ժողովուրդներով, ինչպէս՝ էտրիւսկները: Վենետացիները, մետապոլիտները եւայլն: Նոր գաղթողները հաստատուեցան իտալիայ գանազան կողմերը: Լատինները հաստատուեցան Լացիուսի մէջ, որ Հռոմի հարիւր փոքրիկ երկիր մըն էր: Լատիններուն մօտիկ ցեղակից էին Փալտինները, որոնք կը բնակէին էտրուրիայի հարաւային կողմը. ասոնց լեզուով գտնուած են քանի մը արձանագրութիւններ, որոնց լեզուն շատ կը նմանի լատիններէնին: Լատիններուն մերձաւոր ցեղակից էին նաև սիկուլացիները, որոնք կը բնակէին Լացիուսի հարաւը և ապա գաղթեցին Սիկիլիա կղզին: Ասոնց լեզուով Սիկիլիոյ մէջ արձանագրութիւն մը գտնուած է, որ սակայն մեկնուած չէ:

Հին առան աւելի մեծ տարածք գտաւ օսկեան—օսպրիական ճիւղը, որ բաւական տարբեր է լատինականէն. ան գրաւեց Լացիուսէն և էտրուրիայէն դէպի արեւելք և հարաւ գտնուող բոլոր հողամասերը: Օսպրիացիները իրենց քնակութիւնը հաստատեցին Ապենիններու մէջ, էտրուրիայէն դէպի արեւելք. անոնց լեզուն կը մնան 7 պրոնզէ տախտակներ, Ն. Ք. Ա. և Բ. դարերէն, որոնք բաւական տեղեկութիւններ կու տան Օսպրիներէնի մասին: Օսպրիացիներու մէկ ճիւղը կը թուին ըլլալ վուսթերը, որոնք բաժնուելով մայր խումբէն, եկած քնակած են Լացիուսի հարաւային մասին մէջ: Օսկեան խումբը կը պարունակէ նախ՝ սամիլացիներու լեզուն, որու հետ նոյնն են Փրենտացիներու, հիւպինացիներու և կամպանացիներու, ինչպէս նաև Լուկանիայի և Բրուտաիումի լեզուները. երկրորդ՝ սարելեան բարբառները, այսինքն մարսացիներու, պիլիպնացիներու, մարրուցլինացիներու և վեստինացիներու, մարբառները. երրորդ՝ սարինացիներու, պեցինացիներու, ներնիկացիներու, էքուացիներու, էքուիկուացիներու և բրադուցիներու բարբառները, որոնք կը բռնեն օսկեաններու և

օսպրիաններու միջին տեղը, Ն. Ք. երրորդ դարէն մինչև առաջին դարը, օսկերէնէն կը մնան գանազան արձանագրութիւններ, որոնք գտնուած են Իտալիոյ այլևայլ վայրերու մէջ մինչև Մետինա: Տես R. Von Planta, Grammatik der Oskisch-umbrischen Dialekte, 2 հատոր, Strasburg, 1892-1897; — C. D. Buck, A grammar of Oscan and Umbrian, Boston, 1904; — G. Devoto, Tabulae Iguinae, Rome, 1937; — H. Jacobsohn, Altitalische Inschriften, Leipzig, 1927: Տես A. Meillet & M. Cohen, L. M., էջ 73:

Այսքան լեզուներու և բարբառներու խառնուրդ մը կը ներկայացնէր իտալիան: Ժողովուրդներու փոխադարձ յարաբերութիւնը պահանջը կը զգացնէր ունենալու ընդհանուր լեզու մը և այդ լեզուն եղաւ լատիներէնը՝ Հռոմի լեզուն: Լատինական գրականութիւնը կը սկսի Ն. Ք. Յրդ. դարէն: Քաղաքի և գիւղերու լեզուները բաւական տարբեր էին, այսինքն լատիներէնը ունէր բարբառներ: Գիւղական լեզուներու մասին մասամբ գաղափար կու տան Բրենեստի մէջ գտնուած հին արձանագրութիւնները: Քաղաքի և բարձր դասակարգի լեզուն մշակուելով յունական մշակոյթով, կազմեց ճոխ լեզու և գրականութիւն մը՝ որ ամբողջապէս կաղապարուած է յունարէնի վրայ, սկսելով այսուրեքնէն: Ն. Ք. Ա. դարէն սրգէն կարելի էր զանազանի իրարմէ գրական լատիներէնը և ստորին լատիներէնը. առաջինը կ'ըսէր equus adria, hebdomas սշաբաթ, pugna սպատերազմ, իսկ ստորին լատիներէնով կ'ըսուէր cabalus, septimana, batualia:

ԱՆՈՒՇԱԻԱԷՆ ՎՐԳ. ԶԳՋԱՆԵԱՆ  
(Շարունակիլի՝ 10)

